

“ՍԱԼՎՈՒ ԶԻՆԱՐ ԷԶՄԻԱՄԻՆ”

Տաղէ մը ազդուած խորագլխէ՛ր երբ, այսօր, կ'ընեմ անդրադարձը էջմիածնի երբեմնի փառքին ու դերին, մտածումս կ'երթայ այն խորհրդաւոր օրուան, որուն մէջ, Միածինը կ'իջնէր երկինքէն՝ մարմին տալու Սուրբի Տեսիլքին: Տեսիլք, որ Շողակաթ կաթողիկէն պիտի ըլլար մեր պատմութեան ամենէն մեծ ու սրտառուչ խորհրդանշանը՝ ծաղկած ալեփառ լեբան օտքին, հայ միտքին իբրև անդրանիկ կերպարանք, քրիստոնէութեան խորքերէն բարձրացող, որ, դարերով միտքի, յոյսի ու հաւատքի հարուշան մը իբրև, պիտի մնայ անմար հայոց աշխարհը ծածկող մութի ուժերը և հերքելու: Այ՛ցք դեղէն:

Դարերով՝ «Սի՛ւն հեղեղէն ու «Մոսէ՛նի անկիզբի» արտում ու մուծ մեր ճակատագրի գիշերներուն վերև, արևնի ու աւերի անվերջ մեր գերութեան դիմաց: Մեր հոգին, իր զգացումին ու երևակայութեան բոլոր գեղեցկուծիւններով հանդերձեց զայն՝ նոյնիսկ ամենէն ծանր զրկանքի շրջաններուն՝ սակիի ու արուեստի հրաշագանգ փառքերով իբր «Մայր ամենայն Սկեղեցեաց Հայոց» որ ճոխանայ ծիրանփառ դառնալու դարերը հաւատքի, սիրոյ ու միխարուծութեան պիտիարար պատգամներու հեղեղումին, հայոց մօտ ու հեռու կեդրոններէն բերելու անոնց սրտի լաւագոյնը, էջմիածնի անթափանց փառքին: Այսպէս հաւատաց, կը հաւատայ ու պիտի հաւատայ դեռ այս ժողովուրդը՝ նոյնիսկ նիւթապաշտ մեր սա դարունէս Արևնի ու աւերի նոր գիշերներ անցան իր մէջէն ու վրայէն, ընկերային կարգեր ու ըմբռնումներ զայն մերկացուցին իր փառքին ու ծիրանիին պերճանքէն: . . .

Աս փիւնիկ մը իբրև՝ հայ ժողովուրդի սիրոյն սպասումին ընդմէջէն՝ կը յանդէս ահաւաստիկ, վերազարթումի մը անուշ ահլենկալութիւններով և ապագայի յուսապատար մտասեւեռումներով, հրբ, կը լռեն շեփոններու շփոնդը ուղմանակատներու, օգոհին, ծոփին ու ցամաքին վրայ, և զինազարդեր փողը հաշտութեան աւետիսը կը բերէ պարտաս ու սպառած բանակներուն և անդորրութիւն արածուած մարդկութեան:

Այս յարութիւնը — կը զնէ էջմիածինը իր պատմական դերին ու իմաստին մէջ, ոչ միայն նոր օրերու դժուարութիւններ դիմակայելու այլև արդիւնադրծելու վերջապիս դարերու իր սպասը, հոգեւոր եւ մտաւոր, բարոյական ու ընկերային, մեր ժողովուրդին կեանքի բազմապատկան երեսներուն՝ ինչպէս Հայրենիքի նոյնպէս. ըՄ֊փիւնքի բացաստաններու վրայ:

Սիրո իր խմբագրականով և ուրիշ յոյուածներով արժանաւորագլխէ վեր կ'առնէ արդէն աւելի քան միխիթարական մեր օրերու այս երևոյթիին արժէքն ու իմաստը, ու իմբժանակարներ՝ որունք, կ'երեւին հոն, կուտան փաստերու վաւերական վկայութիւններ: Վերջնականաման քաղցր սա պարտքին մէջ իմ բերելիք նպատակը տարբեր նկարագրի ունի: Սյս գրութիւնը կը մեկնի, ինչպէս վերնագրերը կը թելագրէ, միջնագրերու եան տաղէ մը: Ահաւաստիկ:

Կիսուիքն գնանք երկնայ ծովին,
Վարդ կու ֆաղիքն յերկուայ հովին,
Թամամ աշխարհ քեզ կը գովին,
Սալվու ջինար էջմիածին:

էջմիածին՝ բարձր սար այ,
Աղբրբերբը կարմիր ֆար այ,
Քո մտաղբը կապուս գառ այ,
Սալվու ջինար էջմիածին:

էջմիածին, դուս հեռու՝ զօրեղ մօտիկ,
Մեհրդ կապի կարմիր գօտի,
Ըխուտարդ գայ գուլիս ոս բույիկ,
Սալվու ջինար էջմիածին:

էջմիածին՝ ալա դարբի,
Թամամ աշխարհի ոտը բափի,
Քո մեռնող անկրակ կ'եփի,
Սալվու ջինար էջմիածին:

էջմիածին՝ ուրաղ դուս այ,
Ըխուտարդ գայ դուս դուս,
Խրնդուս եմ ինձի օտս փեա,
Սալվու ջինար էջմիածին:

Ես եմ Ակոբ Ախաւանցի,
Ազգասակով յերեսանցի,
Ես արժանի չի, քեզ գովցի,
Սալվու ջինար էջմիածին:

Ըսեմ անմիջապէս թէ նպատակս չէ գրական վերլուծումը ընել այս տաղին, այլ փորձ մը՝ տալու այն իբրև, ինքնատիպ ու

սրտագրու ապրուսեանքը, որոնք, աշուղին հողիին ընդմէջէն զգացուսի մը հուրքով՝ կուգան մեզի:

Անա զխաւորները անոնցմէ:

1. Մով, վարդ, Սալլի (Նոճի), շինար (սօսի), կարմիր փաւ և աղբիւր. — Այս բաներու հետ մեզի կուգայ Այրարատեան դաշտին բնանկարը՝ ժուժկայ, իրաւ ու նկարէն, այս ժողովուրդին յատկութիւններուն գոււ մարովը: Իր ճակատագիրն է կարծես՝ անպատին այրեացաւեր կայքերուն ամօքուսն ու շէննալը: Հրաբխային ժայթքերու ներքեւ, այդ դաշտավայրը ունի իւրայատուկ գեղեցկութիւններ, ծով, կարմիր փաւ ու աղբիւրներ, որոնք, հոս ու հոն, կանքն ու կանաչութիւնը կը մշտնջենաւորին, մաւր յաղթող արամարանքով ինչպէս է իր պատմութիւնը: Էլմիածնի հրաշքը, որ չնա զլուտեր ինչպէս կը բուսնի, այդ ամայքը անդիմազրիւի կերպով կենագործող, Այրարատի շուքին, Նուր ու գեղեցիկ, սլաքները կաթողիկէներու:

Սալլի (Նոճի) աղբիւրներու զլիտուն ու ջուրերու ափին, ուղղամբարձ, մեռելու ճեռու ու թախիծի հոծութեան, հեռուէ հեռու կարծես, կաթողիկէներու հասակին հետ դաշնակութեան մը հետամուտ: Ու շինարը (սօսի) լայնահարտ ու զանգուածեզ, արեւելքի մեծագոյն ծառը իրրեւ, ջուրերուն վրայ թեատարած, առատութեան ու արգասաբերութեան խորհրդանշան, որպէս մայր կը պատսպարէ: Անա բնական պատկերը, ու եթէ կ'ուզէք, հոգեկան ալ թեւաբանքը, Այրարատեան դաշտին ու էջմիածնին, միամիտ աշուղին միտքին մէջ:

Նկատի առէք տաղին երկրորդ տողը ուր, յիշատակութիւնը կայ «վարդ քաղիճու, այդ ալ ուրիշ գեղեցկութիւն: Այսպիսի պատկերներու հետ իրանի և իրազի ժողովուրդներու յուշիլ սովորութիւնն է ան: Անպատի լեռնութեան ու արեւադարձային սօթին մէջ, մնումն ու յոգնարեկ) կէսօրուան կրակէն, իրիկնադէմն, վարդաստաններէն, վարդ քաղիլը, հովի զով շունչով, այրեաւ եւ կիներու, երիտասարդներու եւ աղջիկներու համար, բնութեան գեղեցկութեան բացուելու, հազորդուելու եւ հեշտանալու անդիմազրիւի անշանքն է արջարև:

Քիչ մը տակաւին լայնալու պիտի նշանակէր զբաղիլ սկարմիր աղբիւրներով և

սկապուս գառ» նուկներով, որոնք, այնքան իրաւ են մեր ժողովուրդի հողիին, Միամիտ աշուղը, անգարան պիտի գործածէ զեռ, սահնէն անուշ պատկերներ՝ իրեն այնքան ընտանի, «Մեքրդ կապեր կարմիր գօթի» էլմիածնի զովբուր իր այս հիգին մէջ՝ ընդ ազօտ, մրցուսի մէջ է կարծես Սրգ Սրգոյի մեծատապանդ բանաստեղծին:

2. Կ'անցնիմ ուրիշ ապրուսեանքու. —

Մասաղը, գլուխ ոսկ րուպիկ» ուխտաւորներ, «բամամ աշխարհի ոսկը քափի» եւ «անկրակ Մեռուր» — Ախաւանցի աշուղը, էլմիածնի զարգացէն հեռու, ծառի մը շուքին՝ հաւանորէն, կուրծքին հանգչիցուցած անբաժան քէմանն, ու աղիքէ փրկթած բառերով, կը զողացնէ լարերը նուագարանին ձայնի ողորակութեան հետ, ու կը դիտէ խոր յուզումով անցքը գառնուկներուն՝ կարմիր ներկուած, ու եղջիրներուն վրայ մամբ վառուած, որոնք, անկերտակ ու անմառնջ կը քուլին հոն, ու քիչ կատարուի Մատաղորնէքը: Հաւատքով կայութիւններ են անոնք, չարքէն ու փորձանքէն հարուածուած, մահէն ու տաւրածամ հիւանդութիւններէն իրապտուած մարդոց, որոնք փոխարէն, իր զուրթիւն, կը զոհուին անոնք: Մատաղը սրտառուչ ու նուիրական սովորութիւններէն է այս ժողովուրդին, երէկ, այսօր և վաղը, մնալով միշտ ի զօրութեան:

Ու կը դիտէ զեռ ան, հեռաւոր ու մտաւոր գաւառներէն ու վայրերէն, արեւելքէն ու արեւմուտքէն, բնատուրիկ ու տարաշխարհիկ բազմերանգ տարապնեւորով տողանցքը հաւատաւորներուն, որոնք, «գլուխ ոսկ րուպիկ» ուխտաւորներ իրրեւ, հե ի հե, արցունքը աչքերնուս, լաւահառաչ, ծերութիւնը, որոնք մէջ չեն պահպիր, հաւմիր, կոյրեր, կաղեր եւ այսահարներ թերեւս, այրիներ ու որբեկայրիներ, օտերը մամուրներ, որդեկորոյս հայրեր ու մայրեր, օտարութեան մէջ ամուսիններ ու սիրելիներ կորսնցուցած զեռուսի հարսեր ու ծնողքներ՝ իշխանական տուններէն, «սիկնայք փափկասունք» ու օրիորդներ, ու վերջապէս, ողջ աշխարհը հայոց, որ «բոլոյսն» ու «բացագլուխ» իր ուխտերուն և փափաքներուն մուրազը առնելու «բամամ աշխարհի» իրրեւ, ոտքին է թափեր էլմիածնի, ամուր այդ հաւատքով:

3. Էջմիածինը «բարձր դուռն» է (Ալա Ղապի) և «քուչով թռչուն»ը (ուշար դուշ)։
 — Ոչ միայն Ակորը աշուղին՝ այլ բովանդակ Հայուժեան համար, որուն կը դիմէ իր սրտին պարգևը առնելու, հաւատքի այդ սուրբառէն, ու ինքը, իրը յամեցած ուխտաւոր, երբ կը դադարի ալիկոծ եռքին ու զգայութեանց հանդէսը ուխտաւորներու, ծնրագիր, արտասուածքոր ու սրտաթունդ, կը յառաջանայ ընել իր ալ ինչպիսիք և առնելու իր մուրազին պարգևը (փէշա) էջմիածինէն, վասնզի «բարձր դուռն» է ան հաւատքի և «քուչով թռչուն»ը, որ, Աստուծոյ Աթոռին կը տանի բարձր աղերսները, սուրբիկ իր թոճիկովը։

Վերի տաղը ունի երեք գարու հնու-թիւն։ Մեծ վերլուծողի մը գրչին տակ ա-նիկա ընդունակ է էջեր լեցնելու։ Ինչ որ կ'ապագայանէ թէ այդ եօթը քառասունհինգէն շատ քիչ բան է կ'ինցած այսօր։ Ես կը փորձուիմ այս հրաշքը ստեղծող այժմ էվերագրել էվերագրանել Ախաւանցի Ակորը աշուղի գրական տաղանդին, այլ ենթադրել որ այդ քերթուածը իր գեղեցկութիւնը, ոչ թէ ու թարմութիւնը ըլլայ պարտական յաւիտեանակամ էջմիածինի։

Մտիկ է շատ քաւորդ գարը որուն մէջ այդ ամենուն հերքումը կործանումը փրկու-փրկուցին մարդիկ իրարու, էն հաւատաւորներէն մինչև էն սկիզբիկները։ Որքան քիչ էին անոնք՝ որոնք, չբաժնեցին իրենց յոյժը Հայ ժողովուրդի գերագոյն այդ յուռութեան։

— Կանգուն է էջմիածինը եւ կը մտնէ իր փառքին մէջ, այսօր, աւելի քան երբէք։

Հիմա, Ախաւանցի աշուղ Ակորը չէ որ պիտի երգէ նորակերպ, նորակառոյց խորհուրդը անոր։ Յարութիւն առնող Հայոց աշխարհի համապատկերին մէջ, չգեղ չէն-գեղին, Միածին ու մեծ իրապարծումներու գիծին, Միածին էջմիածնի սկզբնաւոր տաճարին գողտր, սրտառու՜ լացնելու չափ գեղեցիկ պատկերը, ազգային խորհրդանշան իրբէ, հեռուէ հեռու, ամբողջ Սփիւռքը, մեծէն մինչև պարիկը, իմաստունէն մինչև անգէտը, իրեն կանչող կապող սրբազան տեսիլքն է անիկա։

— Փառք էջմիածինի։
 ՀԱՅՐԻԿ ՎԱՐՄԱՊԵՏ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐԷՆ

(ԷՋՄԻԱԾԻՆ)

Ո՞րքանով ճիշտ պիտի ըլլար ըսել թէ շատ են ձայները՝ ժողովուրդի մը կենսաբան արձագանգող, անոր պատմութիւնէն թելադրուող։ Եթէ ատիկա ճշմարիտ է մեծ ուրակուող ազգերու համար, անտարակոյս որ ուրիշ օրէնքի մը պիտի նպատակէ ճամբան փոքր ազգերու կիսանքին, Բայց այնքան իմաստէ հեռու եւ դատարկ պիտի թուին այս որակականները — մեծ ու փոքր — երբ անդրադառնանք միակ իրողութեան որ ժողովուրդներու գոյութիւնը կ'իրագործէ, ստեղծելով նոյն ատեն տիպարը ցեղին. ու յատկանշուելով իրբէ հողին այդ աղիւնին, այդ ժողովուրդին, ասոր հանձարեղ գաւազներուն յայտնագործումնուրուն ընդմէջէն։

Ամէն ժողովուրդ իրեն յատուկ դիմագիծ մը և հոգի մը ունի։ Ու սովորութիւն գարածուած բացատրութեամբ՝ բախտաւոր կը նկատուին այն ժողովուրդները, որոնք կոթողներով, յիշատակարան-յուշարձաններով կը ճոխացնեն պողոտաները իրենց մայրաքաղաքներուն, ներթացնելով, տեսանելի դարձնելով հասակն ու գէժքը այդ հողին, անոր յատկութիւններուն։ Եւ այս բախտաւորութիւնը արդիւնք անշուշտ՝ հետեւած ըլլալու գիտակցութեանը իրենց պատմութեան այն մեծ ձայներուն, որոնք շրջանէ շրջան կամար նետած, իրենց բարխառնութեանը մէջ կը պահեն ամբողջականութիւնը, միասնականութիւնը նոյն ցեղէն, նոյն արիւնէն գաւազներուն։

Բայց ի՞նչ են այդ ձայները — երբ ուզենք մտիկ ընել այդ կոթողներու, յաշ-թութեան կամարներու ինքնաբաւ լուռութեան, արձանուտին — եթէ ոչ անդիմադիր բխումներ հազարաւոր սրտերու համազարկէն գոյն առած, իրենց անձայն բայց տաք շեշտը, թափը ձևաւորած։

Ու կրնա՞ր տարբեր ըլլալ շարժառիթը փոքր ազգերու և ասոնց պատմութիւնէն լուռող հրամայականներուն։ Ստորդ է ուսկայն որ նոյն փառքով, հաւասար շքեղութեամբ պիտի չյաջողին կերպարանք տալ